

բեցին և դարձեալ տարան Զմիւռին, ուր և երկարատև հիւանդութիւնից յետոյ փոխեցաւ առ Աստուած։

Յաւերժայիշատակ Սրբազնն, բացի «Կոռունիք» «Հիւսափայլ» «Մատիս» ևն թերթերին թղթակցելուց և «Սիօն»-ը խմբագրելուց՝ թողած է գրաւոր երկեր։

Եղծ Բանագրադութեան Զամուրճեան,

Պատմութիւն նոր Կոտակարանի,

» Եկեղեցական,

Հովուական աստուածաբանութիւն

Պատմութիւն քրիստ. Եկեղեցւոյ,

(Թերեւ լինին և անտիպ երկեր)։

Հանգուցեալն գիտէր ռուսերէն, գաղիերէն և գերմաներէն։

Ոչ թէ կենսագրութիւն է այս, այլ կենսագրութեան հակիրճ և գլխաւոր գծերն։ Սրբազննի վաղաժամ մահն անգարմանելի կօրուառ է աղդի և Եկեղեցու համար։

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Հանգիստ սոկերացդ, Եղբայր, դնա, հանգչիր այն Քրիստոսի մշտնջենաւոր հովանու տակ, Որը անյագ սիրով սիսում, յարգում և պաշտօւմ էիր։

Մ. Ե. Բ.

ՍՈՒՅԵՒԱԾ ՎԱՐԴՈՎՈՒՏ ՊԱՐՈՆԵԱՆ



Լոնդոնում Սեպտեմբերի 6-ին վախճանուել է Սուքիաս զարդապետը, որ Վենետիկի մէջ ուսած և վարդապետութիւն ստացած, վերջը վերադարձաւ հայ Եկեղեցու գիրիլը և հովուական պաշտօն ստանձնեց սկիզբը Մանչեստրում և ապա Պարիզում։ Երբ աղդիս Վեհափառ Հայրապետը երտուազէմից կատարում էր իւր ճանապարհորդութիւնը, Սուքիաս վարդապետը Պարիզի հայերի կողմից Վիեննա

Նորան ներկայանալու էր եկել Նա յայտնի էր իրքեւ ուսումնական և իւր դործունէութիւնը ամբողջովին նուիրած էր գիտնական աշխատութիւնների. «Բիւզանդիոն» թերթը նորա մասին գրում է.

Առաջիառ Վ. Պարոնեան ծնած էր 1831-ին և, Պօլսոյ մէջ, Հայ-Հռոմէական ծնողքէ: Դաստիարակուեցաւ Վենետիկի Մխիթարեանց քով, և 1854-ին արեղական ձեռնադրութիւնն առաւ Վանքին մէջ: Կանուխէն ճաշակ ցուցած էր լեզուաբանական, հնախօսական ու բանասիրական աշխատութիւններու, և լիազոյն յագուրդ տալու համար նախասիրած ուսումներուն, գնաց Լոնդոն և Բարիզ, և աշխատեցաւ Բրիտանական Մուսէմնին և Բարիզի Ազգային Մատենադարանին մէջ: Հայ հռոմէական հրատարակութեան ներքին խնդիրներուն մէջ, Հ. Պարոնեան հակահասունեաններէն էր, և թէ այս պատճառաւաւ, թէ իր աշխատութեանց բերմամբ, տակաւ պաղեցաւ հռոմէական վարդապետի պաշտօնավարութենէն, յորմէ արդէն ձեռնթափ էր Լոնտոն և Բարիզ գտուած միջոցին, ուր իր ապրուստն ալ կ'ապահովէր Միաբանութենէն անկախաբար, այն գումարներով զոր կ'ստանար Բրիտանական Թանգարանին և Բարիզի Մատենադարանին վարչութիւններէն, հոն գտնուող հայերէն ձեռագրերը ցուցակագրելու իր աշխատութեան փոխարէն: Տ. Ներսէս Պատրիարքի օրով, երբ խումբ մը Հայ հռոմէական եկեղեցականներ ու աշխարհականներ Ազգ. Եկեղեցին դարձան, Պարոնեան Վ.րդ.ն աէթողուց Հռոմայ Եկեղեցին, և իր դարձն հեռագրաւ ընդունուեցաւ, և իրեն արտօնութիւն արուեցաւ վեղար դնելու: Հետեապէս, Պարոնեան Վ.րդ., որ իր քահանայական ձեռնադրութիւնն առած էր Նար Պէջ և Մեորոպ ձերմակեան Վ.րդ.ներուն հետ միատեղ, Ազգ. Եկեղեցին դարձաւ Տ. Մաղարիս Վ. Օքմանեանին և այլոց հետ:

Ասով սակայն իր կեանքին ընթացքն զգալի փոփոխում մը չկրեց: Ազգ. Պատրիարքաքարանը զի՞նք Մանչէստրի Հայոց հոգեութեան կոչեց: Ժամանակ մը ետքն ստիպուեցաւ թողուէ այս պաշտօնը, որովհետեւ Մանչէստրի Հայք կ'գանդատէին որ թէպէտ բարեկիրթ, բարեհամբոյք, ուսեալ, զարդացեալ մարդ, բայց իրեւ Հայ Եկեղեցական անբաւական էր. զի Հայ. Եկեղեցւոյ ժամերգութիւն չէր լսած, Հայ. միջավայրի մէջ չէր ապրած, որով Հայ. Եկեղեցւոյ երգեցողութիւններուն եղանակը չէր գետեր, կամ խիստ քիչ, և ծիսակատարութեան ալ իր հմտութիւնը թերի էր, նոյն խոկ Հայ հռոմէական Եկեղեցւոյ ծէսերը

քիչ անդամ և գործ դրած ըլլալով իր երկարժամանակեայ օտարութեան մէջ:

Հանդուցելոյն այս թերութիւնն անխուսափելի էր, բայց և այնպէս ժամանակ մ'ալ Բարիզի մէջ աշխատեցաւ իբրև հոգեոր հովիւ: Սակայն իր զօրաւորագայն կողմն երբէք իր կրօնաւորութիւնը չեղաւ, այլ իր բանասէր աշխատութիւնը: Բազում ինչ պրատած երեան հանած էր ձեռագրաց մէջէն Հայ լեզուի ուղղութեան համար, և Հայկազեան Բառարանի մանրակրկիտ սըրքագրութիւն մը յօրինած է: Ցիշեալ երկու Մատենագարաններու հայ ձեռագիրները ցուցակագրելէ ետքը, եւրոպայի բոլոր Մատենագարաններն ալ պատեցաւ, կամ ցուցակներն հաւաքեց, և տեսակին մէջ տակաւին գոյութիւն չունեցող մեծագոյն ցուցակ մը կազմել սկսաւ, ուր յիշուած են ամեն լեզուէ այն ամեն գերքեր, որք կընան շահագրգուել հայ բանասէրն ու ուսումնասէրը: Այդ ցուցակէն նմոյշ մը զրկած էր Սահակ Մեսրոպեան գրական մրցանակի յանձնաժողովին, որ չէր կընար լոկ մասնակի ցուցակ մը վարձատրել, բայց ձեռնարկութեան օգտակարութիւնը ճանչնալով, խոսացաւ դրամապէս օգնել՝ ի կատար ածելու և տպագրելու միջոցը տալու անոր:

Բայց Սուքիաս վ. Պարսնեան յատկապէս պիտի յիշուել իր նախանձախնդիր պաշտպանութեամը Գերթօղահօր յիշատակին, ընդդէմ ժանօթ հրատարակութեան Պ. Մատաթիա Գարագաշեանի: Սուքիաս վրդ. «Սրեկելեան Մամլոյ» մէջ սկսաւ իր պատասխանը, զոր սակայն չկրցաւ ամբողջացնել, և կըսուի թէ ձեռագիր թողած է, ապագային մէջ աւելի հիմնական աշխատութեան մը մասը կազմելու համար: Միենոյն ատեն շատ մը ուսումնասիրութիւններու ձեռք զարկած էր, բայց չէ կրցած քան մը ամբողջացնել, այնքան խղճամիտ էր՝ ու և է կէտ տարակուսական չձգելու համար: Հետեւապէս, իբրև հեղինակ, ամբողջացած և հրատարակած գործերով չի կընար ճոխանակ իր համբաւը, բայց իր ձեռագրերուն մէջ ճշմարիտ դանձեր կան, որոնցմէ օր մը կարելի պիտի ըլլայ օգտուել:

Սուքիաս վարդապետին Լոնդոնից տարել թաղել են Մանչեստրում, Դեգորերի գիւղի մօտակայ գերեզմանատանը: Եկեղեցին Սուքիաս վարդապետի մահով կորցնում է իւր համեստ, գիտնական և առաքինի անդամներից մէկին, որին ի սրտէ մազթենը.

Հանդուսցէ Տէր զհոգի նորա ի լոյս երեսաց իւրոց:

